

աւելի հաւատաբմութեամբ սեենելով։ Պուիսին ամենէն իրաւ արտայատութիւնն է անիկա։ Միակ այս ծառայութեան գինով անիկա իրաւունքն ունի իմ ամենախոր յարչանքին, հիացումին։ Կրնայ պատահիլ որ ժամանակը յաղթահարէ արևմտահայ զրահանթեան ամենէն բարձրահայեաց փառչքը, ամենէն բարձրադիր արժէքները, վարկիրը, համբաւները։ Իմ կարճ կիանքս որքան շատ տեսաւ այս բարձրակառոյց ուղակիներուն զետնի հաւատաբառմը։ Ատոր ամար է որ, շատ մը օրինակներու մէջէն, չմ զարմանար Սիսմանթեան լնդունով ուրացումին — ես ապրեր եմ այդ բանասականին փառքը իր լման պերճութեանը մէջ — ու մատնուեր խոռվքի։ Պարսնեանին ուրուականը չի տառապիր դարձեալ տառապանքը Աւետիս Ահարոնեանին խաւարման։ Փոխուած չէ, ուս տողերուն զբրուած պահուն, մեր ճակատագիրը։ Այսօր ալ մեր տղաքը կը մեծնան զրկանքին, աշխօթեան, հոգեղէն սպանդին զարհութանքին մէջ։ Փոխուած են սակայն այդ ամէնը զիմաւորելու մեր եղանակները։ Աւինչ դժբախտութիւն որ ասոնցմէ մէկն ըլլայ այն արժեկրկումը որ կարգախօս է զարձիր։ Սփիւռքի աջ թեկ՝ իր կուռքերուն։ Զախը՝ իր կիրքերուն։ Արեմտահայ զբականութիւնը՝ ամայաստան։ Այս սորութեան լնդմէջէն է որ սփիւռքի տղաքը կինակ կը դարձնեն այն ամէն պատկերներուն, գործերուն, ձայներուն որոնց ներսը մեր գերութեան, ցաւին մէկ արձագանզը կը կարծենք վերզգալ։ Չեմ զարներ հաւարին շեփորը։ Մեզի կը սպանան իրենց լնկիքներովը։ Թող զան բարի այդ ընելիքները։ Բայց թող մնան զգուշ անարգելէ հակա փառքը արևմտահայ իրաւ զբազէտներուն։ Երկու պոռնիկի պատմութիւն, չորս կտոր սրամիտ, լաւ զարձուած հայույսութիւն ու քաչքչուք չեն կրնար զիրենք իրենց աչքին մեծ ցնել։ Պարսնեան իր կեանքովը վճարած է փրկանքը մեր զբականութեան, իր գործով՝ պարտքը շըրշանային ճաշակներուն, նորոյթին քմահանոյքներուն։ Անիկա գտած է իր լիշտակարանային գեղեցիկութիւնը։ Արևելահայերուն պիտի իյնար փառքը զինքը իր պահէտէնը առաջնորդելու։

Յ. ՕՇԱԿՈՆ

ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Իր մեծ հօր Խորովի օրով նախարարական ազգամիջեան կոխները, յետոյ իր հօր Տիրանին կողմէ նախարարներու հետզհետէ շեշտուող ապստամբական ելոյթները զսպելու և Արշակունի զահին գերիշխան հեղինակութիւնը պարտագրելու համար ձեռք առած բռնի և յաճախ արիւնալի միշջոցները, ստեղծեր էին կացութիւն մը՝ որ խանգարած էր պետական ներքին կարգ ու սարքը, և տեսակ մը անիշխանութիւն յառաջ բերած։ Այսպէս, զոր օրինակ, այն Խախարարները որոնց վստահուեր էին կառավարական և զինուորական պաշտօններ, ինչպէս բանակի հրամանատարութիւն կամ երկրի հազարապետութիւն (այժմեան առաջնութեան մէջ) համազօր ներքին գործոց նախարարութեան), կամ պաշտօնագուրկ եղած էին, կամ իրենք սրգութելով ձգած հեռացած։

Ցիշենք, որպէս օրինակ, Մամիկոնեաններու պարագան։ Երեք եղբայրներն ալ Տիրան թագաւորի հետ բախում ունեցած ըլլալնուն, իրենց պաշտօններէն հրամարելով հեռացած էին արքունիքէն և մեկուսի կը բնակէին հեռաւոր Տայքի մէջ⁽³⁰⁾։

Այս մէկ պարագան, միւսներէն աւելի երիտասարդ Արշակ թագաւորին ցաւ առաթած ըլլալու էր։ Քանզի ան, որպէս երեխայ կամ մանուկ, իր հօր կողմէ յանձնուած էր Վասակ Մամիկոնեանին կրթութեան և զինագարժութեան համար։ Վասակ, քէնուտած Տիրանէն, մանուկ Արշակը թագաւորին յանձնելով՝ հեռացած էր արքունիքէն։

Ներքին խաղաղութիւնը վերահաստատել անմիջական անհրաժեշտութիւն էր։

Նախարարական գանհերու աստիճանները — միշտ այնքա՞ն կազ ու կոռուի պատրաստի պատրուակ — Արշակ վերահաստատեց լստնակին թագաւորներու օրով հաստատուած կարգին։ (Բայց կ'երեսի նախանձագար իշխաններ այս կարգը կը յարգէին՝ միշտ խառնակելով զայն։ Որովհետեւ կը տեսնենք

⁽³⁰⁾ Փաւատառ, գ. 18։

թէ քանի մը տարիներ վերջ ներսէս մեծ կաթողիկոսը մինչեւոյն զլխացաւէ պիտի տառապի տառապի: Ապագային, մեծահոչակ Հայրապետը դաբեր գարձեալ քրտինք պիտի թափէ այս կարգը կայունացնելու: Այսպէս, Արշակ թագաւոր կը հաստատէ սմեծամեծները իրենց զահերուն, գործակալները իրենց առարիններուն: Եւ զլխացոր մեծ զործակալութիւնը — հազարապետութիւն — կը յանձնէ ոչինականներուն չէնացնող Գնունշաց ցեղինոն⁽³¹⁾:

Երբ այս կարգադրութիւնները կ'ընէր, արգեօք Արշակ թագաւորի մտքէն անցե՞ր էր թէ շատ չանցած, քանի մը տարի վերջ, ինք ա՛լ աւելի յամառ, անդիջող և արիւնալի պայքար պիտի մղէր հայ նախարարներու գէմ՝ քան իր հայրը Տիրան:

Մամիկոնեան երեք եղբայրներ, թաշգաւորի հրամանին անսալով, վերադարձան իրենց ինքնակամ աքսորէն: Ցիշենք երեքին ալ անունը, որովհետեւ մեր պատմութեան ընթացքին պիտի հանդիպինք այս երեքին ալ իրենց տարրեր եղբարական և գաւաճաններով դաւագրական, հերոսական և գաւաճանական: Առաջին երեքովը, Վարդան և Վասոսկ⁽³²⁾, երրորդը՝ Վահան⁽³³⁾:

Անդրանիկ եղբայրը Վարդան, տոհմին նահապեանչանակունցաւ թագաւորէն: Միջինը, Վասոսկ, մարմնով փաքրակազմ⁽³⁴⁾ Արշակի գոյայեակը, կը կարգուէր սպարապետ: Իսկ Վահանն ալ՝ զօրապիտ:

Այս տարիներուն Հայաստանի պիտաւկան կազմի մէջ չորս իշխաններ կը թուին ըլլաւ ամենատազզեցիկ, թիրես ալ երիտասարդ Արքայի զլխացոր խորհրդականները — Արշակը Կահսարական, Անդրովի Սիւնի, Վասոսկ Մամիկոնեան և Մեհենդակ Ռշտունի: Սա մեզի ենթազրել կուտայ ուշագիր ընթերցումը Փաւասոսի: Փառէնի կաթողիկոս ընտրութեան մասին զրածը⁽³⁵⁾:

Կաթողիկոսութեան յիշաստակումը այժմ

մեր ուշագրութիւնը կը դարձնէ Հայրապետական Աթոռորին:

Երբ Արշակ գահ կը բարձրանար, կաթողիկոսը արգէն մեռած էր⁽³⁶⁾:

Սա առաջին կաթողիկոսն էր որ, ըստ Խորենացիի, Լուսաւորչի սերունդէն չէր Բատ Փաւասոսի, երկրորդը ոչ՝ Լուսաւորին կաթողիկոսներուն: Տիրան թագաւոր, Լուսաւորչի թոռ Յուսիկ կաթողիկոսի հետ վէճ ունենալուն, և զայն սպաննել տալէ վերջ, պիտի չհանգութեան ուրիշ կուտաւորչին մը, եթէ կար, կաթողիկոսական Աթոռութեան գոգութեան: Փատուի և Շահակ սպաններուն, սպան մրցակիցներն էին կուտաւորչի ընտանիքին հայրապետական գահի համար: Փաւասոս կը բացատրէ թէ այդ ատեն Գրիգորի տունէն կաթողիկոսական պաշտօնին արժանի մէկը չկար: Ինչ որ ալ ըլլայ, Տիրան թագաւոր թշնամական վերաբերում ունէր Գրիգորի տան, և թոյլ պիտի չտար այդ ընտանիքէն ունէ մէկուն սպանուած Յուսիկին տեղը զրաւելու, ովը սրտին դէպի Տիրան:

Հիմա Տիրան թէն ողջ էր, բայց այլիս թագաւորչէր, և կուրացած՝ մեկուսի կաթորէր: Իսկ կաթողիկոսը արգէն մեռած էր, և ճգնաժամ մ'ալ ստեղծուած թափուր Աթոռի չուրջ:

4. ԵՐԻՑԱՍԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏԸ

Եթէ որդիին ծանօթանալու ջանքիդ մէջ հայրը ուշագրութեան առարկայ դարձնես, ապշահար զարմանքդ չես կրնար զապել և կ'ըսիս, ի՞նչ պտուղ է այս, և ի՞նչ պիսի ծառէ:

Ահա երիտասարդ զինուորական Աթանագինս, Յուսիկ կաթողիկոսի զաւածական:

Ան ամուսնացած է Տիրան թագաւորի Բամբիչ անունով քրոջ հետ⁽³⁷⁾: Այդ ատեն

⁽³¹⁾ Փաւասոս, դ. 2:

⁽³²⁾ Փաւասոս, դ. 2:

⁽³³⁾ Փաւասոս, դ. 50: Մեսրոպ երեց չորրորդ եղբայր մըն ալ կը յիշէ, Վրուժ: Բայց Փաւասոսի և Խորենացիի լուսթիւնը անոր մասին կը ստիպէն զիս անտես առնել այս մէկը:

⁽³⁴⁾ Փաւասոս, դ. 54:

⁽³⁵⁾ Փաւասոս, դ. 16:

⁽³⁶⁾ Այս կաթողիկոսը, ըստ Փաւասոսի, Շահակ էր, ըստ Խորենացիի Փառներուն (Փառէն կոչուած Փաւասոսէն): Հաս տեղը չէ քննելու թէ ինչո՞ւ Խորենացին Յուսիկ կաթողիկոսէն վերը կը յիշէ միայն Փառէնը, մինչ Փաւասոս՝ Փառէն և ապա Շահակ: Մեր այս պատմութեան ընթացքին համար ալ կարեար չէ այդ:

⁽³⁷⁾ Փաւասոս, դ. 19: դ. 3: Օթմաննեան Աթանագիկոսը կը զրէ թէ Յուսիկ ամուսնացած պէտք

որմէ առեն, թագաւորական ընտանիքի փեսայ ըլլալ, նոյնիքն թագաւորին քեռայրը, բացառիկ պատիւ մըն էր, որ առ հաւարակ բախտաւոր փեսային փառասիրութիւնը անհուն կը հրահրէր։ Հպարտ անգոսանք դէպի երէկի հաւասարները, կամայական սանձարձակ զործունէութիւն, ևսին ինքնահաւան պանծացումը, ամրարտաւանութիւնը չփոթել արժանիքին հետ, և մահկանացուները վարող պարտազիք օրէնքներէն վեր և անոնց զերազատ ըլլալու համոզումը՝ յաճախ կը կաշկանդէ ու կը խաթարէ ինչ որ առաքինի էր իր մէջ։

Աթանագինէսի պարագային, յոռեգոյնները այս յատկանիշներուն տիրապետեցին իր անձին և անհատականութեան։ Մոռցաւ, աւելի ճիշդ ըլլայ ըսել, ծալրական արհամարհներով անտեսեց թէ ինք Կաթողիկոսի մը զաւակն է։ Աւելին։ Իր հայրը Կաթողիկոս, իր մեծ հայրը, համբաւաւոր Վրթանէս Կաթողիկոս, իսկ Վրթանէսին հայրը՝ Դրիգոր, արդէն որբացած առաջին Հայրագետը։

Յուսիկ Կաթողիկոսի մահով, Աթանագինէսի իր եղրօրը հետ միասին ժառանգ կը ստանային կալուած ային հսկայ հարստութիւն։ Եկեղեց գաւառի մէջ Թիւ աւանը, Գրիգորի կալուածը⁽³⁸⁾, Դարանաղեց գաւառի մէջ Թորդան գիւղը, ուր թաղուած

է ըլլայ 18 ասրեկանին Տիրանի քրոջը և ոչ թէ ոչկան, ինչպէս կը վկայէ Փաւատոս (Գ. 5). Օրմանեան աւելի տրամարանական կը զանէ որ Յուսիկի երկուորեակ մանչ զաւակները ամուսնացած ըլլան Տիրանի գուստրերուն հետ, իսկ Յուսիկ Տիրանի քրոջ հետ դժուար է մեզի համար որպէսէ թէ քանի՞ տարեկան էր Տիրան երբ զան բարձրացաւ։ Բայ Փաւատոսի, մանուկ Յուսիկն էր սնուցանէր Տիրան, և արքայորդի Տիրան իր գուստը կնութեան տուաւ Յուսիկին...։ Այսին Տիրան զեռ թագաւոր չեղած Յուսիկը իրեն փեսայ կ'ըլլար։ Որքա՞ն առաջ Զենք զիտեր, Յուսիկ ամուսնութեան ասեն մանկաւականի էր կ'ըսէ Փաւատոս։ Մանկանասակը քանի՞ տարեկան եղած կը նար ըլլալ։ Զենք զիտեր։ Օրմանեանի հետ համաձայնիք համ ոչ, Աթանագինէսի մասին պատմածին շատ տարբերութիւն ընէր։ Եթէ առ թագաւորի քրոջ տեղ՝ զատը ամուսնացաւ, ա՛լ աւելի սերտ պիտի ըլլար իր կապը արքայական ընտանիքի հետ։ Այս պարագային, աւելայն, մենք Փաւատոսի ըստամին համացային ենք։

⁽³⁸⁾ Փաւատոս, Գ. 2.

էին Գրիգոր, Վլթանէս և Յուսիկ⁽³⁹⁾, ապա նաև Հայաստանի առաջին մայր եկեղեցիի որբազան վայր Աշտիշատի մէջ ալ հաւանարար հօրենական կալուածներ ունէին։

Հարստութիւն, արքայական ընտանիքի փեսայանալ, Աթանազինէսի հանոյասէր կենցաղավարութիւնը մղեցին դէպի լպրծուն զառիվայրը ցոփութեան։

Ան, անխրատ ստահակ», որ իր «սնոսի մարմնաւոր ազնուականութեամբ և աղջականութեամբ պարծենալով՝ զինուորական կեանք ընտրեց»⁽⁴⁰⁾։

Զինուորական ասպարէզը ալ աւելի ձեռնտու կ'ըլլար իր ծոյլ հեշտապիրութեան։ Հազուած սքուած, զոհարազարդ սուրբ մէջքին, սոնքալով, ան հերոսը կը դառնար այն լայն ու լայն ճամբային, որ թերես մանկութեան ատեն իր հոգեորական հօրմէն լած էր թէ գտնութիւն ճամբան է, բազմապիսի հաճոյքներով վխտացող։

Եւ Աթանագինէս առանձին չէր այդ ճամբուն վրայ, ոչ միայն իր եղբայրն ալ իրեն հետ էր, այլ սքոզեր, զարձակներ, զուսաններ և ծաղրածուներ⁽⁴¹⁾։

Այսպիսի ցոփ հայր մը ինչքա՞ն մտահոգ կը նար ըլլալ իր միակ զաւկին կրթութեան։ Թերես ան ըսած կը նար ըլլալ թէ իր սիրունիկ մանչուկը ներուս, երբ մեծանայ՝ պէտք է իր հօր պէս զինուորական ըլլայ և կեանքը վայելէ լիուլի, և ոչ թէ իր Յուսիկ պապուն պէս սկանանց չորեր հոգած հոգեորական դառնան։

Եւ իրաւ ալ, Ներսէս պահ մը զինուորական պիտի ըլլար։

Արդեօք ո՞վ էր որ Աթանագինէսի այս որդին, զեռ մանուկ հասակին կեսարիա զէկից։ Մանաւանդ անուղղայ և անառակ հօր մը, իրեն օրինակ, մանուկի միտքը զրաւելու և ապա աղարտելու սարսափեցուցիչ հեռապատկերն ալ միշտ ներկայ էր։ Մա՞յրը արդեօք։

Ամենայն հաւանականութեամբ մանկան մեծ հայրը՝ Յուսիկ։ Երկու զաւակներուն ամբարիչտ կենցաղավարութիւնէն զառնացած, և բոլորովին յուսահատած անոնցմէ միոյն կամ միւսին հայրապետական զահին

⁽³⁹⁾ Փաւատոս, Գ. 2, 11, 12.

⁽⁴⁰⁾ Փաւատոս, Գ. 13.

⁽⁴¹⁾ Փաւատոս, Գ. 19.

իրեն յաջորդը ըլլալէ, միաժամանակ հայսանհամախնդիր կաթողիկոսութիւնը, որպէս ժամանգական իրաւունք, Գրիգորի ընտանիքին մէջ պահուելուն, Աթանազինէսի որդւոյն վրայ սենուած իր ամբողջ յոյսը, մանուկը կը զրկէր կեսարիա, Լուսաւորչի ընտանիքին համար յաւէտ սիրելի օստան, որ Փաքը Ասիոյ լուսաւորութեան կեղրոնն էր:

Կապագովկիոյ այս մայրաքաղաքը, կեսարիա, մեծափարթամ քաղաք էր: Ներսէսի հնա զրկուած տարին, թերես 330 կամ 332 թուրին, զեռ նորահաստատ Կոստանդնուպոլիսը հնացարեան կեսարիոյ հետ չէր կրնար մրցիլ: Թէս նոր մայրաքաղաքի անունն ու փառքը, չնորհիւ Կոստանդնուպոլիս կայսեր բազմապիսի ջանքերուն, շատ չափ պիտի հոչակուէր: Հոն պիտի երթար նաև Ներսէս՝ կեսարիայէն Հայաստան դառնարէ առաջ:

Բազմամարդ կեսարիան պիտի գառնար, մանաւանդ Զորբորդ գարուն, քրիստոնէական մեծ կեղրոն: Բնակիչներու ճիշդ թիւը դժուար է որոշել, ինչպէս այդ ատենուայ բալոր մեծ քաղաքներուն: 260 ական թւականներուն, երբ Շապուհ Ա. Աստանեան արքան գրաւեց կեսարիան, քաղաքը 400.000ի մաս բնակչութիւն ունիէր⁽⁴²⁾:

Մանուկ Ներսէս, ի բնէ ու չիմ, արթնամիտ և գործունեայ, կատարեալ հակեապատկեր իր ստահակ հօր, կեսարիոյ մէջ, կարող քրիստոնէայ գաստիքարակներու խնամքին յանձնուած կը ստանար և կ'իւրացնէր հիմնական ուսմունք, զարգացնելու իր միտքը, ի յայտ բերելու և ոսոգելու իր հոգիին և սրտին մէջ մարդասիրական առաքինութեանց կոկոնները, որ շատ չանցած, իր չափահասութեանը, պիտի ծագէին Հայաստան աշխարհի խոպան և տարամերժ հողին վրայ, լիուլի պայծառութեամբ, և այդ ալ իր խոկ անխոնջ ջանքերով:

Որոշադէս չինք կրնար ըսել թէ կեսարիոյ գպրոցի քանի մը աշակերտները, որոնք ապագային Քրիստոնէայ Եկեղեցւոյ հոչակաւոր սուրբերին եղան, Ներսէսի դասընկերները եղած ըլլալին: Զոր օրինակ, Բարսեղ կեսարացի, եղբայրը՝ Գրիգոր Ներսէսացի, և Գրիգոր Նազիանզացի: Ներսէսի աշակերտութեան ատեն անոնք զեռ պատիկ

էին: Բարսեղ ձնած էր 329ին, եղբայրը 330ին, Գրիգոր Նազիանզացին 329ին: Բայց թէ զերջէն Ներսէսի պիտի ճանչնար զանոնք, մանաւանդ Բարսեղը, և ներշնչուէր անկէ, տարակոյս չկայ:

Բազմահարուստ ընտանիքի զաւակ, աւելին, Արշակունի արքայական ընտանիքի անդամ, ծախսք չէր խնայուած Ներսէսի զաստիքարակութեան համար: Ան չճաշակեց աղքատութեան կամ նիւթական անձուկ պայմաններու մտահոգութիւնը, որ իրմէ յետոյ կեսարիա, Կոստանդնուպոլիս, Անտիոք և Եզիսիա վագող ուսումնատենչ հայ երիտասարդներու զրեթէ ամենուն վիճակուեցաւ:

Քրիստոնէական վարդապետութեան վըսնեմագոյն առաքինութիւններու կենսանորոգ ցանցին մէջ անքակտելիորէն ազուցուած իր հոգին, մշտարթուն աչքերով զիտեց: Խախ կեսարիոյ և ապա Կոստանդնուպոլսոյ մէջ զործնական ապացոյցները Քրիստոսի քարոզներու կիրարկման: Պարոց, Հիւանդանոց, Եկեղեցի, վանք և աղքատանոց: Տեսոււ, ազգուեցաւ, խանդապառուեցաւ և սիրեց, առանց մտքէն խոկ անցնելու այդ ատեն, թէ օր մը անառակ հօտի մը քրիստոնէայ հոգիւր պիտի ըլլար, մինչ իր չուրի համատարած խաթարեալ բարքերը մարտահրաւէր պիտի կարգային իր զիտութեան: Այո՛, առանց մտքէն խոկ անցնելու, քանզի ինք, ազնուուական գաստիքարզի ընտրեալ զիւրնախաւի անդամ, երբ իր ուսումը լրացնէր, զինուորական ասպարէզ պիտի մտնէր, զոհարազարդ կամմարզ և ականակուռ պատեանով սուրբ մէջքին կապած:

Կեսարիայէն Ներսէս ճամբրորդեց կոստանդնուպոլիս, նոր Հռոմ, որուն հոչակը սկսած էր տարածուիլ և երկրի ամէն կողմէին բնակիչներ հրապուրել:

Իր ճամբրորդութեան նպատակը ուսումնէ չէր: Երիտասարդ իշխանը նորահաստատ մայրաքաղաք կ'երթար ամուսնանալու Առպիսն մեծ իշխանի աղջկան հետ⁽⁴³⁾:

(42) Խորենացի: Գ. 16: Մեսրոպ Երէցի ժարուն վերջերուն զրի առած Ներսէսի կենսագրութեան մէջ ըստածը թէ Ներսէս կեսարիոյ մէջ կ'ուսանէր իր կնոջ նետ միասին, որուն անունն էր Սանդուխտ, Մամիկոննեան ցեղէն, անընդունելի է: Մամիկոննեան ընտանիքի հանգեղոյ իր

(43) Rawlinson, Vol. I., p. 83.

Երբ Ներսէս իմացաւ որ իր մօրեղքօր ողջին(Հ) Արշակ, Հայաստանի թագաւոր եղած է, որոշեց վերադասնալ հայրենիք:

Հայաստան հասնելուն, երիտասարդ թագաւորը իր նոյնքան երիտասարդգ, զանգարակը, բարեձև մօտիկ ազգականին զինուրական աստիճան կուտար, և կը նշանակէր զինք արքայական Սենեկապետ(Հ):

Ներսէս իր հարսին հետ Հայաստան հասնելուն, և արքունիքի մէջ իր բարձր պաշտօնին ձեռնարկելուն, Կաթողիկոսական աթոռը թափուրը էր:

Տիրան թագաւորի հակառակութիւնը կուտարչի ընտանիքին, և ատոր տեղ Աղքանու Եպիսկոպոսի ցեղը նախընտրելը քաջածանօթ էր ամենուն: Այս պարագան հեղեղցականներու մէջ համերաշխութեան վրդուուելուն պատճառ եղած էր: Անոնցմէշատ շատերը՝ Դրիգորէ և Վլթանէսէ ձեռնարկուածները, խեթիւ կը զիտէին Տրգատ և Խոսրով, Խուստարչեան ընտանիքի համակիր և պաշտպան թագաւորներու յոջորդին, Տիրանի բուսն հակառակութիւնը: Իսկ անը Աղքանունուն բրմական ընտանիքին ցոյց տուած կող մնակցութիւնը, ժանաւանդ երբ այդ ընտանիքի անդամներէն մին համելողիկոսական զահ բարձրացուց, ամանց աչքին նոյնիսկ սրբապիդ արարք մը կրնար թուուի:

Սակայն հօր հակակրութիւնը՝ որդին չէր վարակած: Հայաստանի քաղաքական քառային վիճակին զուգընթաց խառնաշփոթ կացութիւն մըն աւ ստեղծուած էր հայրապետական զահին չուրդ: Եւ որովհետեւ Արշակ թագաւորի տաաջին տարիներուն, Արքայի և իր խորհրդականներուն միզն էր ներքին ճակատը խազազեցնել, բնականարար ուշադրութիւն պիտի գտրձըւ չէր նաև հեղեղցական ճակատին: Թագաւորը վերջապէս ըստիւք ունէր Կաթողիկոսի մը ընտրութեան մասին: Յիրաւի, ընտրուն իսկ էր:

Ահա երեք տարիէ ի վեր, զինուորական Ներսէս կը վարէր իր թագակիր ազգականին Սենեկապետի պաշտօնը: Իր չուր-

թիւնը պաշտօնուածքի հասցնող Փաւաստոի լոռութիւնը այդ մասին վճռական է: Տես Յաւելուած Դ. Ներսէս Կաթողիկոս:

(Հ) Բառ Օրմանեանի, մօրեղքայրը:

(Հ) Փաւաստո, Դ. Յ.

Հիններուն համար այս երեք տարիները բաւականաչափ ժամանակ էր ճանչնալու զինք: Ամէն ոք զարմացած ըլլալու էր երբ կը բաղգատէր ներսէս իշխանը իր հօր հետ երիտասարդին ուսումնական միտքը, բարոյական բարձր ըմբռնումները, զորովագութ միրաը և հաստատակամ անկաշառելի ազնիւ նկարագիրը, զինք կարծես երկնառաք թեկնածուն կը գարձեն այն գահին, ուրան պատուանդանը՝ իր նահատակեալ միծ հայրը Յուսուիկ իր երիտասարդի արիւնու լուացեր էր:

Արքային Սենեկապետը զարմացմամբ լոեց ամենուն բիրնէն իր անունը, որպէս միակ արժանաւոր թեկնածուն Կաթողիկոսութեան:

Իր դժկամակ բողոքները խուլ ականջներու հանդիպեցան: Իսկ բոլորովին չքացան երբ Արշակ թագաւորը պնդեց:

Առաջին արարուածը այս հոգեորական արամային յուղիչ էր: Թատերաբեմը արքուուկան պատանեալ իսկ էր:

Կաթողիկոս օծուելու համար, ըստ ընկալեալ կանոնի, ան պիտի զրկուէր կեռարիա: Բայց հօն պիտի երթար և Կապագովիիոյ արքեպիսկոպոսին ներկայանար ոչ որպէս զինուորական պաշտօնեալ, այլ հոգեորական:

Բագմամբոխ արքունիքի մէջ, ամենուն աչքը իր վրայ, մարդարտազարդ ոսկի պատեանով սուրը քակեցին իր մէջքէն, յետոյ, իր բարձր հասակին այնքան վայելուչ ակնահաճոյ պատմուածանը առին վրայէն, և անոր հազցուցին կրօնականի անպաճոյն սրեմը: Արտօսրի կաթիլ մ'ալ մէնք կրնանք խաննել այն արցունքներուն, որ պալատականներու շատերուն աչքերէն հոսեցան, երբ սափրիչը անոր զանգուր մազերը կը կարէր և ներսէսի զէմքին զրաւչութիւնը կը փոխուէր: Ապա ձերունի Փաւաստո Եւ պիտի պայուը կը մօտենար իրեն և զինք սորկաւադ կը ձեռնադրէր(Հ):

Կեսարիա ճամբրուգութիւնը, 341ին, յազթագանն չքերթ մըն էր: Ներսէսի ընկերակցող իշխանական կազմը ցոյց կուտայ թէ արքունի Սենեկապետի ընտրութիւնը ընդհանուր հաւանութեան և խանդավառութեան արժանաւոցեր էր: Ինչպէս նաև

(Հ) Փաւաստո, Դ. Յ.

ԸՆԿԵՐԱՅԻՆ

ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

•

ՈՌԱՋՆ ազգի պատմութեան մէջ ալ այսպէս եղած է, քառսային ժամանակներուն ազգային հերօսներ ձեռք առած են դեկտվարութիւնը, առաջնորդելու համար ազգը դժուար ժամանակներուն մէջէն և այսպիսով հասկնալի ընծայելու թէ՝ մարդիկ են որ կը ստեղծեն իրենց լուսաւոր ժամանակաշրջանը։ Բայց երբ ինքնաստեղծ իշխան մը ազգին զեկը կը վարէ յաջողութեամբ, խնդիր կը ծագի անոր մահութնէն վերջ յաջորդութեան։ Նախօհէօնի զաւակը մեռաւ աքսորի մէջ։ Լենինի յաջորդը արհամարնեց ինչ որ իրազործուած էր իրմէ առաջ։ Խնդիրը առաջնորդ մը ընտրելուն մէջ ալ չի կայանար։ Ամէն բան կախում ունի անցեալի փորձառութենէն և ազգին սպազայի առաջադրութիւնը։

այդ ցոյց կուտար թագաւորի և նախարարներու միջև հաստատուած խաղաղութիւնը, աւելի ճիշդ է ըսի զինադադարը, որովհետեւ դէպքերը եկան ցոյց տալու թէ եղածը զինադադար մըն էր։

Իշխանական չքախումքի մէջ էին Հայր Մարդաբարը, որ քանի մը տարի վերջ այնքան յամառ բախում պիտի ունենար այս միհնոյն ներսէսի հետ՝ եկեղեցապատճան կալուածներու անօրինակ բազմանալուն և կաթողիկոսական հեղինակութեան բացայացուածնամար։ Այսնեաց մեծ իշխան Անդովիկ, որուն զեղանի և վիպական գուստը Փառանձեմ, Արշակունի արքունիքի մէջ յուղումնալի ելութներու ողբերդական հերոսուհին պիտի ըլլար։ Բազրատունեաց մեծ իշխան Բագարատ, Արշակիր Կամսարական, Մեհենգակ Ռշտունի, Պարգև Ամառտունի, Շոփաց իշխան Դանիէլ⁽⁴⁷⁾։

Մերսոպ Երէց (Ժ. գար) Ներսէսի ընկերացողներուն մէջ քսանվեց իշխաններ անուններով կը յիշէ, նաև քսանութեպիսպոններ, որոնց առանների քին անուն-

ներէն ինչպէս նաև ձգտութերէն։ Տարրերութիւն չընէր թէ ինչպէս իշխանութեան գլուխ անցած է առաջնորդը։ Ծնարութեամբ կամ նշանակովի, բանութեամբ կամ ժառանգութեամբ, ինչպէս որ ալ եղած է, չի կրնար երկար տանի մեալ զիրքի վրայ եթէ անոր կը պակսին տիպար իշխանի մը կարողութիւնները։

Առաջնորդի մը առաքելութիւնը ուրիշներու չարժումները ուզգել է, այս առնելութեամբ անհրաժեշտ է անոր զիտնալ թէ ինչ նպատակի կ'առաջնորդէ զանոնք։ Առաջնորդին ամենէն կարեսը արժանիքներէն մին կամքին տիրակալելու կարագութիւնն է։ Այլապէս եթէ անիկա չկարինայ ինքնինքին տիրել և կառավարել, ինչպէս սպասել որ այլոց կառավարէ և ուզգէ…… Պէտք է զիտնայ որոշում առնել և անանց ետև կենալ, պատասխանառութիւնը բառահնձնել։ Բնականաբար, նախ քան որոշում տալը, պէտք է հարց մը ամէն կողմից քննէ, կըսէ և պարագաները նկատի առնէ։ Բայց անգամ մը որ որոշում տայ-

ները կուտայ։ Ինչպէս նաև չորս հազար հեծեալներ, որոնց տեսքը, ճամբրորդութեան ընթացքին, զիւղ ու քաղաք կը սարսափեցնեն ի սկզբան, արշաւուզ թշնամի բանակի մը տապասրութիւնը թողլով⁽⁴⁸⁾։

Ճամբրորդովը եթէ թագաւոր մը լլլար, միթէ ասկէ աւելի պերճաշուք չքախումք կրնա՞ր ունենալ։

Այսպէս, երկու մօափկ ազգականներ, երկուքն ալ երիտասարդ, երկուքն ալ Արշակունի նախապատիւ վեհապանձ ընտանիքի անդամ, իրենց ձեռքերուն մէջ կ'առնէին Հայաստանի ճակատազրին սանձիրը։

Արշակ — այդ արքիներուն գոնէ — ալ աւելի լաւ քրիստոնեայ էր քան իր հայրը⁽⁴⁹⁾։

Եւ ակնկալելի էր որ Արշակ և Ներսէս բախում չունենային ապազային՝ պետական կեանքը մէկ կամ աւելի ճգնաժամունք կնճռուածէլու։

Ճգնաժամք պիտի զար։ Մէկէ աւելի։ Արքայական (7) ՀԱՅԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

(47) Փաւասոս, Դ. 4.

(48) Մերսոպ Երէց, 24-26.

(49) Փաւասոս, Դ. 12.